



# Ազգարարութեան Trumpet's Sound Միոն

53-րդ ՏԱՐԻ, ԱԽԱՏԱԼԻԱ  
ՆՈՅԵՄԲԵՐ - ՇԵԿՏԵՄԲԵՐ 2022



Ազգային, Ազգային Միոնց Դահլիճներու, Հայութիք և  
Կրտսեակ ԱՅՄ-ի խոնքին կողմէն կը շնորհագրեամ Առաջ Ծննդոյ և  
օրինակ Նոր պատր կը նայրեամ բարդոյ:

«ԱԶԳԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՓՈՂ»  
Երկամսյա հոգեւոր թերթ

Պատասխանատու խմբագիր՝  
հովիտ Հրաչ Գույուճեան

ACM AUSTRALIA  
PO BOX 1593,  
CHATSWOOD NSW 2057  
EMAIL: hkiujian@acmaust.org  
URL: www.acmaust.org



## Բովանդակութիւն

|                               |       |    |
|-------------------------------|-------|----|
| Սուրբ Ծննդանոր                | ..... | 3  |
| <i>Հովիտ Հրաչ Գույուճեան</i>  |       |    |
| Վարժութիւններու ստուգաբերթի   | ..... | 4  |
| <i>ՆԷՋ Պուրման</i>            |       |    |
| Շշմարիտ Սուրբ Ծննդանոր        | ..... | 6  |
| <i>Ճողճ Հասոր</i>             |       |    |
| Մովսէսի անյաջողութիւնները (2) | ..... | 11 |
| <i>Տռա Մրումքք</i>            |       |    |
| Ինչո՞ւ կ'ուշանաս              | ..... | 13 |
| <i>Քաղուած</i>                |       |    |
| Օդային վերելք                 | ..... | 15 |
| <i>Քաղուած</i>                |       |    |

Կազմի նկար՝ Հայկական աւանդական  
խեցքործութիւն, Օգոստոս 2016թ.:

- **Փա՛ռք տուէք Տիրոջը Իր բոլոր  
օրհնութիւններուն համար,  
որոնք հեղեղեց մեզ վրայ  
2022 թ.-ի ընթացքին:**

### **Աղօթեցէք**

- Չատերու հոգիներու փրկութեան  
համար, մինչ կը մօտենան  
Աստուծոյ խօսքը լսելու համար:
- Մեր 11 ծառայակիցներու եւ  
անոնց ընտանիքներուն համար,  
որպէսզի Տէրն օգտագործէ  
զանոնք Իր փառքին համար:
- շատ մանուկներու եւ բազմաթիւ  
գիւղերու համար, որոնց կ'այ-  
ցելենք այս տօնական օրերուն՝  
Քրիստոսի Աւետարանի լոյսը  
տարածելու համար:
- մեր խնամքի տակ գտնուող  
հիւանդներու համար, ովքեր  
դեղորայքի եւ շատ անհրաժեշտ  
վիրահատութիւններու կարիք  
ունին:
- հովանաւորներուն համար,  
որպէսզի կարողանան  
հաւատարնաբար շարունակել  
օժանդակել Լիբանանի ու  
Հայաստանի մէջ նիւթական  
նեղութիւններէ անցնող  
բազմաթիւ ընտանիքներուն:

## Սուրբ Ծնունդ

**Պ**մանց համար Սուրբ Ծնունդը կը նշանակէ խաղալիքներ, տօներ, երեկոյքներ ու նուէրներ: Բայց իրականութեան մէջ ի՞նչ է Սուրբ Ծնունդը: Եսայեայ 9:6-ի մէջ կը կարդանք. «Վասն զի մեզի մանուկ մը ծնաւ, մեզի որդի մը տրուեցաւ եւ իշխանութիւնը անոր ուսին վրայ պիտի ըլլայ: Անոր անունը պիտի կոչուի Սրանչելի, Խորհրդակից, Հզօր Աստուած, Յափառականութեան Հայր, Խաղաղութեան Իշխան»:

**Փրկիչը ծնաւ.** Աստուած մանուկի կերպարանք հագած ծնաւ Հրեաստանի Քերեհեմին մէջ: Փրկիչը ծնաւ՝ բերելով փրկութիւն ողջ մարդկութեան համար: Աստուածաշունչին մէջ կը կարդանք Անոր հրաշքներու եւ ուսունքի մասին: Այս Փրկիչը նոյնն է երեկ, այսօր ու յափառան: Շատերը ապաշխարութեամբ Անոր եկան եւ նոր կեանք ստացան Քրիստոսով:

**Խաղաղութեան Իշխան.** Պարզապէս նայեցէք ձեր շուրջը: Աշխարհը քառսի մէջ է: Այն ամէնը ինչ կը տեսնենք ու կը լսենք՝ ազահութեան, ատելութեան ու պատերազմի մասին է: Յիսուսի ժամանակներէն շատ բան չէ փոխուած: Ան եկա մեր սրտերուն խաղաղութիւն բերելու: Ան Խաղաղութեան Իշխանն է: Եթէ ձեր սրտին մէջ շրափիրէք Իրեն, ապս երեք պիտի չունենաք այս խաղաղութիւնը, որը Յիսուսը կրնայ բերել ձեր կեանքին, սրտին ու ձեր ընտանիքին մէջ:

**Սրանչելի Խորհրդակից.** Եսայեայ մարգարէի կողմէն տրուած անուն: Յիսուսը ներ խորհրդատուն է: Ան միակն է, ով կը հոգայ, կը հասկնայ, ով կ'օգնէ մեզ, երբ կարիքի մէջ ենք: «Եկէք ինձի, բոլոր յոգնած ու բեռնաւորուածներ եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ» (Մատթ. 11:28): Յիսուսը հանգստութիւն կուտայ անհանգիստ սրտին:

**Հայր Յափառականութեան.** Յիսուսը սկզբէն էր, արարչագործութեան ժամանակէն առաջ: Ան է մեզ առաջնորդողը, պաշտպանողը եւ Հովիր: Օր նշ, երբ Երկինք հասնինք, այս նոյն Յիսուսը պիտի ըլլայ մեր յափառականութեան Հայրը: Այո՛, մենք բոլորս ծունկի պիտի զանք ու պիտի երկրպագենք զինք՝ փառարանելով իր սուրբ անունը:

Հ. Գ.

## Վարժութիւններու ստուգաթերթիկ

«Ուստի մենք ալ, որ այսչափ վկաներու բազմութեամբ շրջապատ-  
ուած ենք, ամէն ծանրութիւն մեր վրայէն մէկդի ձգենք եւ մեզ դիւրաւ  
պաշարող մեղքը: Համբերութիւնով վազենք մեր առջեւ դրուած ասպա-  
րէզի ընթացքը» (Երք. 12:1):

«Եղայրնե՞ր, ես չեմ սեպեր թէ բռներ եմ: Բայց յիշեցնեմ թէ ետեիի  
եղածները մոռցած եմ ու առջեւի եղածներուն կը դիմեմ: Նպատակը  
դիտելով՝ դէպի Քրիստոս Յիսուսով եղած Աստուծոյ վերին կոչումին  
մրցանակին կը վազեմ» (Փիլիպ. 3:13-14):

Վազքի մրցոյթի աշխարհի ախոյեանն ունէր մէկ պարզ կանոն. «Եր-  
բեք, երբեք, երբեք չյանձնուիլ»: Մրցավազքն աւարտելու իր պողպատ-  
եայ վճռականութեանը ետին կանգնած էր երկար ժամերու մարզում-  
ներն ու վարժութիւնները:

Արդեօ՞ք կը համարձակուինք պատկերացնել, թէ առանց անձնական  
կարգապահութեան եւ մարզումներու, մենք կրնանք յաղթահարել իւ-  
րաքանչիր խոշընդոտ ու պատուվ աւարտել մեր հոգեւոր մրցավազ-  
քը: Ի հարկէ ո՞չ:

Դուք քրիստոնեա՞յ էք: Արդեօք փրկուա՞ծ էք Տէր Յիսուսի արիւնով:  
Եթէ այո, ապա պահ մը տրամադրէք այս «Վարժութիւններու ստու-  
գաթերթիկին»: Ինչպէ՞ս կը գնահատէիք ձեր կեանքը այս կետերու լոյ-  
սի ներքոյ:

**◻ Ես սրտիս մէջ որոշած եմ Տէր Յիսուս Քրիստոսին հետեւիլ իմ  
կեանքիս մնացած բոլոր օրերուն մէջ**

Մարզումը կը սկսի սրտին մէջ: Սենք գուցէ շատ թերութիւններ ու  
վախեր ունենանք, սակայն եթէ կը փափաքինք Աստուծոյ փառա-  
քանել մեր կեանքին մէջ, ապա Տէրը, անշուշտ, կրնայ մեզ ընտրել  
եւ օգտագործել իր փառքին համար (Առակ. 4:23):

**◻ Ես հաշուած եմ Քրիստոսին հետեւելու գինը ու պատրաստակամ  
եմ (Աստուծոյ օգնութեամբ) այն վճարելու**

Տէր Յիսուսը սորվեցու մեզ գինը հաշուի առնել (Ղուկ. 14:25-33):  
Սենք նեղ եւ դժուար ճամբուն վրայ ենք, որը կը տանի դէպի կեանք,

այլ ոչ թէ՝ դեպի կործանում տանող լայն ճամբուն վրայ (Մատք. 7:13-14):

**❑ Ես ամէն առիթ կ'օգտագործեմ՝ Սուրբ Գիրքէն եւ ուրիշ քրիստոնեաներէն սորվելու համար**

Տիրոջ խորհուրդները մեր խորհուրդները չեն (Եսայ. 55:8-9), եւ մենք Իր մտքի ու իմաստութեան կարիքն ունինք: Մենք պէտք է ձեռնամուխ ըլլանք ինքններս մեզ Երկնային ճամբուն կանոններուն կրթելու գործին մէջ:

**❑ Ես կը սորվիմ Աստուծոյ թոյլ տալ սիրտս քննելու ու ճամբաս առաջնորդելու մէջ**

Աստուծոյ Խօսքի սերմը պէտք է խոր արմատներ նետէ մեր սրտերուն մէջ (Մատք. 13:20-21): Առանց ապաշխարութեան եւ խոնարհութեան, մենք անշուշտ կը մոլորուինք:

**❑ Ես միշտ կը ձգտիմ Աստուծոյ եւ մարդկանց առջեւ մաքուր խիղճ ունենալ**

Ասիկա Պօղոսի՝ կեանքի սկզբունքներէն մէկն էր (Գործք 24:16): Եթէ թոյլ տանք ապականած խիղճ ունենալ, ապա չենք կրնար յաջողութեան հասնիլ:

**❑ Ես կը սորվիմ ու կը կիրառեմ ինքնակարգապահութիւն**

Ինքնակարգապահութիւն կամ ինքնատիրապետում կը նշանակէ, թէ ես կ'ընտրեմ, թէ ինչպէս կը ծախսեմ ժամանակս ու ոյժս Աստուածահանոյ կերպով, եւ ոչ թէ ինձի կը վերահսկեն զգացումները, տրամադրութիւնը կամ ծովութիւնը:

**❑ Ես կ'աշխատիմ անձնական աղօթքի կեանք ունենալ եւ ուրիշների համար քարեխօսելու սովորութիւն**

Տեր Յիսուսի ուսմունքն ու կեանքը ցոյց կուտան աղօթքի կենսական նշանակութիւնը:

**❑ Ես կը սորվիմ արագ ըլլալ լսելու մէջ եւ դանդաղ՝ խօսելու ու բարկանալու մէջ**

Լաւ կ'ընենք, եթէ կարողանանք սանձել մեր լեզուն (Յակ. 1:19-20, 3:2): Չսանձուած լեզուն շատ մեղքեր եւ վիրատրանքներ կը պատճառէ:

**□ Ես կը սորվիմ իմ ամբողջ կեանքս դատել (տունը եւ դուրսը) Աստուծոյ Խօսքի լոյսին ներքոյ**

Մեր իրական ով ըլլալը կ'երեւնայ թէ տան մէջ ինչպէս կը վարուիմք: Եթէ սորվիմք տան մէջ Հոգիով ապրիլ, ապա մեր կեանքի միւս ոլորտներուն մէջ յաղբանակը համեմատաբար աւելի հեշտ կ'ըլլայ:

**□ Ես ամէն տեսակի հնարաւորութիւն կ'օգտագործեմ ուրիշներուն օգնելու, ծառայելու եւ քաջալերելու համար**

Մենք օրինութիւն ենք ուրիշներու համար, մինչ կը ծառայենք Տիրոջը եւ Իր ժողովուրդին: Մենք կը սրբագործուինք այդ ծառայութեան մէջ ու միջոցով:

«Տէ՛ր, որո՞ւ պիտի երթանք, դուն յախտենական կեանքի խօսքեր ունիս» (Յովհ. 6:69):

Նէյլ Պուքման



## **ճշմարիտ Սուրբ Ծնունդ.**

### **զոհողութիւն եւ տօնակատարութիւն**

**S**արեդարձի տօնակատարութեան ժամանակ մենք կը նշենք յորելեարի կեանքը: Բայց ինչ, եթէ վերջինս ներկայ չ'ըլլայ տօնակատարութեանը: Շատ ամօրակի կ'ըլլար, այնպէս չէ՞: Սովորաբար Սուրբ Ծնունդը կը նշենք ընտանիքի անդամներու եւ ընկերներու հետ: Սակայն վերջերս յիշեցի, որ Սուրբ Ծնունդը միայն տօնակատարութիւն չէ: Անոր մէջ կը մտնէ նաև շատ զոհողութիւններ, քանի որ Քրիստոսի աշխարհ գալու մէջ ներառուած է զոհողութիւնը: Զոհաբերել կը նշանակէ պատրաստակամօրէն հրաժարիլ ինչ որ քանի յանուն աւելի լաւ քանի: Այս յօդուածը տօքք. Խավիեր Լակշմանի այս քեմայի վերաբերեալ ներկայացման ամփոփագիրն է:

Սուրբ Ծննդեան շրջանը պարզապէս տօնակատարութիւններ, ուտելիքներ, խմիչքներ, զարդարանքներ, Սանրա թլառու, նուերներ կամ մաղթանքներ չեն: Ասոնք Սուրբ Ծննդեան տօնակատարութեան մաս կը կազմեն, որոնք ճշմարիտ Սուրբ Ծնունդի արդիւնքն են: Բայց առանց ծննդեան Յոթեւարին (Յիսուս Քրիստոսին) Սուրբ Ծնունդը նշելը ամօթալի ու ողբերգական է:

## **Առաջին Սուրբ Ծնունդը**

Առաջին Սուրբ Ծնունդը մեծ շուրջով կատարուեցաւ: Երբ հովիւներուն յայտնեցին Յիսուս մանուկի մասին բարի լուրը, հրեշտակները փառաբանեցին Աստուծոյ երգելով. «Երկնքի բարձրութեան մէջ Աստուծոյ փառք» (Ղուկ. 2:14-18): Իսկ հովիւները շատ ոգեւորուեցան, երբ տեսան մանուկ Յիսուսին:

Իսկ Մարիամի ընտանի՞քը: Գուցէ իրենց ամօթի պատճառով չնշեցին Յիսուսի ծնունդը: Անոր յդիութիւնը յայտնի պիտի ըլլար իրենց տեղական համայնքի մէջ, եթէ նշելու ըլլային: Ոչ ոք պիտի չհաւատար, որ իր որովայնին մէջ կը կրէ սուրբ Մանուկին: Ինչպէս բոլորը, այնպէս ալ իր ընտանիքը պիտի մտածէր, որ իր որովայնի մէջ ապօրինի մանուկ կը կրէ, ինչը ամօթ ու խայտառակութիւն պիտի բերէր ընտանիքին ու համայնքին: Նոյնիսկ իր նշանած Յովսէվիր ծրագրած էր գաղտնի բաժնուիլ իրմէ (Մատթ. 1:18-25): Բայց ան փոխեց իր միտքը, երբ հրեշտակը ըսաւ իրեն, որ Յիսուսն իսկապէս սուրբ Մանուկ է:

Արդեօ՞ք Աստուած նշեց առաջին Սուրբ Ծնունդը: Հաւանաբար ոչ: Սա մարդկութեան պատմութեան մէջ այն պահն էր, երբ Աստուած իր Որդին աշխարհ որկեց, որպէսզի մեղաւոր մարդկանց հետ մնայ: Այսպիսով, կուլիսներու ետին կը նշմարենք առաջին Սուրբ Ծնունդի զոհաբերական կողմը:

## **Սուրբ Ծնունդը Աստուծոյ գաղափարն էր**

Յիսուսը Նիկողէմոսին սորվեցուց. «Վասն զի Աստուած այնպէս սիրեց աշխարհը, մինչեւ իր միածին Որդին տուաւ, որպէս զի ամէն ո՞վ որ Անոր հաւատայ՝ չկորատի, հապա յաւիտենական կեանք ունենայ» (Յովհ. 3:16): Այս համարին մէջ չորս կարեւոր միտքեր կան՝ Աստուծոյ սէրը, Աստուծոյ տալլ, հաւատալու իրաւոր եւ ապրելու իրաւոր: Առա-

Չին երկուքը եւ վերջին երկուքը շաղկապուած են: Աստուած այնքան սիրեց, որ տուա: Աստուծոյ համար սիրել կը նշանակէ տալ: Ան տուալ լաւագոյնը, որ կրնար տալ, այսինքն՝ Ինքնիրեն: Այնուհետեւ ըսաւ. «Ով որ Անոր հաւատայ»: Տեր Յիսուսը Նիկողէմոսին կը յորդորէ հաւատալ, որ Ինքը Աստուծոյ Որդին է, որպէսզի կորստեան վոխարէն յախտենական կեանք ունենայ: Տալ միշտ զոհարերական է, մինչդեռ ստանալը՝ (այս պարագային՝ յախտենական կեանք ստանալը) տօնելու առիթ:

Սուրբ Ծննդին կը յիշենք, որ Աստուած Ինքն Իր Անձը տուա, որը զոհարերութիւն է: Յիսուսին երկիր դրկելը Աստուծոյ գաղափարն էր: Այս առումով Աստուած իհմնեց Սուրբ Ծննդը: Եւ երբ կը ստանանք Աստուծոյ պարզեւը (ներումը, սէրը, ուրախութիւնը, խաղաղութիւնը եւ յախտենական կեանքը՝ Յիսուսի միջոցով), սա տօնելու առիթ է: Եկէք դիտարկենք չորս բաներ, որոնք Աստուած զոհարերեց առաջին Սուրբ Ծննդին, որպէսզի կարողանանք ճիշտ տօնել այն:

### **Աստուծոյ փառքի զոհարերութիւնը**

Իր մահապատժի նախորդ գիշերը Յիսուսն աղօթեց Հայր Աստուծոյ ըսելով. «Եւ իմա, ո՞վ Հայր, փառաւորէ՛ զիս քու քովդ այն փառքովը որ աշխարհի ըլլալէն առաջ քովդ ունէի» (Յովհ. 17:5): Նախքան Քրիստոսի աշխարհ գալը, Ան կ'ապրէր Երկնքի մէջ Հայր Աստուծոյ հետ: Ան ուներ Աստուածութեան փառքն ու շքեղութիւնը: Բայց առաջին Սուրբ Ծննդին Յիսուսը քողարկեց Իր փառքը: Տեսանելի ըլլալու փոխարէն, այն ծածկուած էր: Յովհ. 17-րդ գլուուն մէջ Յիսուսը կ'աղօթ, որ Իր տեսանելի փառքը վերականգնուի Երկնքի մէջ:

Պօղոսը կը բացատրէ, թէ ինչու Յիսուսը զոհարերեց Իր փառքը. «Եւ կամ երէ ուզէ իր փառքին ճնշութիւնը ցուցնել ողորմութիւն գտնող անօրներուն, այն փառքին համար, որ նախապէս պատրաստեց. Այսինքն՝ մեզի՝ որ կանչեց, ո՞չ թէ միայն Հրեաներէն, հապա հեթանոսներէն ալ» (Հռովմ. 9:23-24): Աստուած որոշ մարդկանց կը պատրաստէ փառքի համար: Յիսուսը պէտք է զոհարերեր Իր փառքը առաջին Սուրբ Ծննդին, որպէսզի մենք կարողանանք վերականգնել մեր փառքը (որը կրուուեցաւ Աղամի ու Եւայի ձեռքով Եղեմի պարտեզին մէջ)՝ վստահելով Յիսուս Քրիստոսին:

Առաջին Սուրբ Ծննդյան Աստուած ոչ միայն զոհաբերեց Իր փառքը այլև՝ Իր հարստութիւնը:

### **Աստուծոյ հարստութեան զոհաբերութիւնը**

Պողոսը սրբվեցուց, որ Յիսուսը առատաձեռնութեան ամենամեծ օրինակն է. «Քանզի դուք զիտէք մեր Տէր Յիսուս Քրիստոսին շնորհքը, թէ ինք ձեզի համար աղքատ եղաւ՝ ան որ հարուստ էր, որպէս զի դուք անոր աղքատանալով հարստանաք» (Բ Կորնթ. 8:9): Յիսուսը չափազանց հարուստ էր, քանի որ Աստուած է: Բայց առաջին Սուրբ Ծննդյան Ան աղքատացաւ: Այսպիսով, Ան հարստութիւնն իրաժարեցաւ ու աղքատութիւնը հազար: Յիսուսը իրաժարեցաւ ամէն ինչէ, որպէսզի մեզ նման աղքատ մեղադրները, ովքեր Աստուծոյ դատաստանի տակ էին, կարողանան հարստանալ Իրմով: Մենք հարուստ ենք «Քրիստոսով»:

Մենք չենք կրնար Սուրբ Ծննդյան հասկնալ առանց խաչելութեան եւ յարութեան, քանի որ մարդեղացումը (Քրիստոսի ծննդը) խաչելութեան միջոցով դարձաւ փրկարար իրադարձութիւն:

Առաջին Սուրբ Ծննդյան Աստուած ոչ միայն զոհաբերեց Իր փառքն ու հարստութիւնը, այլև՝ Իր կեանքը:

### **Աստուծոյ կեանքի զոհաբերութիւնը**

Յիսուս ըսաւ. «Իմ կեանքը ոչխարներուն համար կը դնեմ» (Յովի. 10:15) եւ «Քանզի Որդին մարդոյ չեկաւ սպասաւորութիւն ընդունելու, հապա սպասաւորութիւն ընելու եւ իր կեանքը շատերուն համար իր փրկանք տալու» (Մարկ. 10:45):

Եթե Յիսուսը որպէս մանուկ ծնաւ առաջին Սուրբ Ծննդյան, Ան եկաւ զոհաբերելու Իր կեանքը: Այսպիսով Սուրբ Ծննդյան արժեցաւ Աստուծոյ կեանքը: Ինչո՞ւ: Որպէսզի մենք կարողանանք ունենալ Իր կեանքը: Յիսուս ըսաւ. «Ես եկայ որ կեանք ունենան եւ ա՛լ աւելի ունենան» (Յովի. 10:10): Այստեղ յիշատակուած «կեանքը» հոգեւոր կեանքն է: Այս կեանքը տրուած է Աստուծոյ կողմէն՝ Յիսուս Քրիստոսին վստահելով (Յովի. 5:39-40, Ա Յովի. 5:11-12): Քանի որ ունինք հոգեւոր կեանք, մենք կրնանք տօնել Սուրբ Ծննդը՝ ուրախանալով Յիսուսով, ով հոգեւոր կեանքի աղքիւն է: Ինչպէս տեսանք Յովի.

3:16-ի մէջ, Ան կը սիրէ տալը, եւ մենք կը հաւատանք, որպէսզի ապրինք (հոգեւորապէս): Բայց եթէ հոգեւորապէս մեռած ենք, մեր Սուրբ Ծնունդն անիմաստ է:

## Ամփոփում

Շշմարիտ Սուրբ Ծնունդը պարզապէս տօնակատարութեան ժամանակ չէ: Այն կը ներառէ շատ աւելին, քան տօնակատարութիւնը:

Սուրբ Ծնունդի ժամանակ.

- կը խորհրդածենք Աստուծոյ զոհաբերութեան վրայ (այն ինչ Ան կատարեց մեզ համար),
- կը դաւանինք Յիսուսին՝ մեր Փրկչին,
- կը միաւորուինք Քրիստոսի հետ (Աստուծոյ Սուրբ Ծննդեան նույրը մեզ),
- կ'ուրախանանք ու կը ցնծանք:

Եկէք իմաստալից կերպով տօնենք Սուրբ Ծնունդը՝ յիշելով Աստուծոյ զոհաբերութիւնները: Սուրբ Ծնունդը զոհաբերութիւն է եւ Աստուծոյ փառքի տօնակատարութիւնն է: Սուրբ Ծնունդը Աստուծոյ հարրստութեան զոհաբերութեան տօնն է: Սուրբ Ծնունդը Աստուծոյ բնութեան զոհաբերութեան տօնն է: Սուրբ Ծնունդը Աստուծոյ կեանքի զոհաբերութեան տօնն է: Եկէք պատրաստ ըլլանք զոհաբերուելու ուրիշներու համար, ինչպէս Աստուծ զոհաբերուեցալ մեզ համար:

Ճորճ Հաուր



«Նայեցէք որ զգուշութեամբ քալէք, ո՞չ թէ անմիտներու պէս, հապա իմաստուններու պէս: Ժամանակը ծախու առէք, վասն զի օրերս չար են: Անոր համար անմիտ մի՛ ըլլաք, հապա իմացէք թէ ի՞նչ է Տէրոջը կամքը: Մի՛ գինովնաք գինիով, որուն մէջ անառակութիւն կայ, հապա Հոգիով լեցուեցէք: Սաղմոսներով ու օրինութիւններով եւ հոգեւոր երգերով ձեր մէջ խօսակցելով՝ երգեցէք ու սաղմոս ըսէք Տէրոջը ձեր սրտերուն մէջ: Ամէն ատեն ամէն բանի համար գոհութիւն տուէք Աստուծոյ ու Հօրը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսին անունովը» (Եփես. 5:15-20):

## Մովսէսի անյաջողութիւնները - մաս 2

### Ելից 4:26-5:23

**Մ**ստուած արդեն Մովսէսին յայտնուած էր որպէս Յահվե՝ Տէր: Աստուած ընդգծած էր Իր անուան մէկ կողմը. Ան յաւերժ գոյութիւն ունեցողն է՝ ԵՍ ԵՄ-ը: Ան է, ով կայ եւ եղած է եւ միշտ պիտի ըլլայ: Այժմ Տէրը աելցուց Մովսէսին ուղղուած էր յայտնութիւնը՝ յիշեցնելով իրեն, որ Ինքը ուխտ պահող Աստուած է: Ան Իր ուխտը հաստատած էր Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ՝ խստանալով անոնց Քանանի երկիրը տալ, որտեղ իրենք կ'ապրէին որպէս պահուխտ:

Ասկէ աւելի ի՞նչ կրնային խնդրել: Զաջալերական ճշմարտութիւնն այն է, որ Աստուած խստումները երբեք չեն չեղարկուիր: Ան ըսաւ, որ կ'ընդունի իրենց որպէս Իր ժողովուրդը, եւ Ինք՝ անոնց Աստուածը: Իսկ Իսրայէլը պէտք է սորվի, թէ ով է Աստուած: Ան իրենց Տէր Աստուածն էր, ով կը հաներ իրենց եգիպտական լուծէն:

Աստուած կրկնեց Իր ժողովուրդին Աւետյաց երկիր տանելու Իր խոստումը, որը երդումով սույած էր Աբրահամին, Իսահակին ու Յակոբին: Ասիկա պիտի ըլլայ անոնց ժառանգութիւնը: Աստուած նորէն կրկնեց Իր անունը՝ Ես Եմ Տէրը:

### **Իսրայէլի պատասխանը**

Մովսէսը իսրայէլացիներուն հետ խօսեցաւ, քայց անոնք չլսեցին զինք՝ իրենց կուրուած ու տրտմած սրտերու եւ դաժան ասրկութեան պատճառով: Աւելի ուշ Սողոմոնը գրեց. «Սրտին տրտմութենէն հոգին կը ճնշուի» (Առակ. 15:13), եւ «Կոտրած սիրտը ոսկորները կը չորցնէ» (Առակ. 17:22): Հեշտ է իսրայէլացիներուն դատելը, քայց մենք պէտք է քննենք մեր անձերը, թէ արդեօ՞ք ինչ-որ քանով կը տարբերուինք, թէ՞ ոչ:

### **Մովսէսը կրկին յանձնարարութիւն կը ստանայ**

Զարմանալի չէ, որ Մովսէսը յուսահատած էր: Թէեւ սկիզբը քաջալերուած էր իր ժողովուրդի արձագանքէն, սակայն իիմա, փաստացի-

օրէն իր դէմ շրջուեցան: Մովսէսին դէմ էր ե՛ւ փարաւոնը, ե՛ւ իր ժողովուրդը: Բայց Աստուած մտադիր էր, որ Մովսէսը կատարէր իր կողմէ յանձնարարուած յանձնարարութիւնը:

Մովսէսը առարկեց՝ զգալով այս յանձնարարութեան ծանրութիւնը: Խարայէլը իրեն չէր լսած, եւ ոչ ալ կը պատկերացնէր, որ փարաւոնը պիտի լսէր զինք, ուստի ինքզինք կը նկարազբէ որպէս անթվատ շուրթերով մարդ:

Բայց Աստուած պատուեր տուաւ, որ Մովսէսն ու Ահարոնը Խարայէլի ժողովուրդին եւ փարաւոնին երթան: Մովսէսն ու Ահարոնն պէտք է հանեին Խարայէլի ժողովուրդին Եզիստոսի երկրէն: Անոնք իրենց պարտականութիւններէն շարձակուեցին: Աստուած մտադրուած էր, որ Մովսէսն ընէր այն, ինչ իրեն պատուիրուած էր:

## Այսօր՝ մեզ համար

Արձագանքելու ձեւը այն մարտահրաւերներէն մէկն է, որուն կը բախուինք, երբ ամէն ինչ սխալ կ'ընթանայ: Մենք կը դժուարանանք անյաջողութիւնները դիմակայելու մէջ: Ի՞նչ կ'ընենք: Արդեօ՞ք պարզապէս ձեռնոց կը նետենք: Որքա՞ն ջանք կը գործադրենք իրավիճակին տիրապետելու համար: Մենք պարզապէս կը փորձենք խուսափել մեր պարտականութիւններէն: Սա այն ճանապարհը չէ, որով կարող ենք իմանալ, թէ Աստուած ինչ օրինութիւն ունի մեզի համար: Մենք պէտք է որոշենք Աստուծոյ շնորհով շարունակել այն աշխատանքը, որը Ան տուած է մեզ, միշտ յիշելով, որ Իր շնորհքը բաւարար է մեր բոլոր կարիքներուն համար:

Տոն Սրբություն



«Մեր անձը Տէրոջը կը սպասէ: Մեր օգնութիւնը ու մեր վահանը անիկա է, վասն զի մեր սրտերը անով կ'ուրախանան, քանզի անոր սուրբ անուանը յուսացինք: Ո՛վ Տէր, քու ողորմութիւնդ մեր վրայ ըլլայ, ինչպէս թեզի կը յուսանք» (Սաղ. 33:1-3):

## Ինչո՞ւ կ'ուշանաս

**Գործը 22:16**

**Հ**ին դարերէ մնացած աւանդավէա մը մեզի հետեւեալը կը պատմէ: Անգամ մը ճգնաւորին մէկը, անտառ մը առաջնորդուեցաւ հրեշտակի մը միջոցաւ: Հոն տեսաւ ծերունի մարդ մը որ իր կացինը ձեռքը առած փայտ կը կտրէր: Բաւականաչափ փայտ կտրելէ յետոյ, մարդը հաւաքեց զանոնք, կապեց ու կրնակը առնել ուզեց: Սակայն երբ որ տեսաւ որ քեռը շատ ծանր էր, ես իշեցուց զայն, քակեց, ու փոխանակ անկէ մաս մը պակսեցնելու, զնաց քիչ մըն ալ փայտ քերաւ եւ առաջուանին վրայ աւելցուց: Յետոյ աշխատեցաւ զայն կրնակը առնել եւ տանիլ: Բայց երբոր տեսաւ որ պիտի չկրնայ տանիլ, որովհետեւ շատ ծանրացած էր, նորէն վար առաւ զայն եւ զնաց քիչ մը փայտ եւս հաւաքեց ու առաջուանին վրայ դրաւ: Ճգնաւորը զարմացաւ այս ծերունի մարդուն յիմարութեան ու աղաչեց հրեշտակին որ ատոր պատճառը իրեն հասկցնէ:

Հրեշտակը ըսաւ անոր. «Դուն կը զարմանաս այս ծերունիին ըրածին, սակայն շատ մեղաւորներ ճիշդ նոյնը կ'ընեն: Անոնք երբեմն կ'արքնան իրենց մեղքերուն վրայ, եւ կ'որոշեն Տէրոջը դառնալ: Սակայն երբոր տեսնեն շատ մը բաներ իրենց կեանքին մէջ, որ փոխուելու են, ու շատ դժուարութիւններ որ յաղթուելու են, անհոգաբար զանց կ'ընեն ապաշխարութեան կարեւոր գործը ու կը սկսին իրենց առաջուան մեղքին վրայ ուրիշ մեղքեր ալ աւելցնել: Ամէն անգամ որ կ'ուզեն ապաշխարել, իրենց մեղքը առաջուանէն աւելի ծանրացած կը գտնեն եւ քիչ մըն ալ կը յետաձգեն ապաշխարութիւնը: Անոնք կը խորիին, թէ ապաշխարութիւնը աւելի դիրին պիտի ըլլայ ապագային մէջ քան իիմա: Այսպէսով անոնք այնչափ կը ծանրացնեն իրենց քեռը որ զայն վերցնել իրենց համար անկարելի կ'ըլլայ: Վերջապէս յուսահատած Աստուծոյ ողորմութենէն, իրենց մեղաւոր վիճակին մէջ կը պառկին, կը քնանան ու մեռնելով դժոխը կ'երթան»:

Յետոյ հրեշտակը անոր ըսաւ. «Հիմա դարձիր, այդ ծերունիին նորէն նայէ»: Երբ ճգնաւորը նայեցաւ, տեսաւ որ փայտը վերցնելու համար նորէն կ'աշխատէր ան, բայց չէր կրնար վերցնել, քանզի չափէն

աւելի ծանրացած էր: Անոր տկար ոտքերը կը դողդողային, ու մարմնի ոյժը կը պակսէր: Յանկարծ մահուան ստուերները զինքը պատեցին: Ան՝ վերջին ու յուսահատ ճիզ մըն ալ ըրաւ իր ծանր բեռը վերցնելու, սակայն ի զուր...: Ան գետին ինկաւ եւ իր բեռան տակ հոգին աւանդեց:

Ո՞վ մարդիկ, կիներ եւ երիտասարդներ, դուք որ ապաշխարութիւնը ու փրկութիւնը յետաձգելով, ու քիչ մըն ալ մեղանչելով ձեր մեղաց բեռը աւելի կը ծանրացնէք, այս մարդը դիտեցէք: Բուն ձեր պատկերը չէք տեսներ այս մարդուն մէջ:

Չատեր, թէեւ կրկին ու կրկին կ'այցելուին Աստուծոյ շնորհքով ու կ'արթննան, սակայն անկեղծ դարձ մը, ճշմարիտ ապաշխարութիւն մը եւ սրտագին զդուում մը չեն ունենար: Քիչ մը փոփոխութիւն, քիչ մը աղօքք, քիչ մը Սուրբ Գիրք կարդալ, ահա այս է իրենց քոլոր ըրածը: Բայց, աւա՞ն, այս կերպով սատանան չի յաղթուիր, մեղքը սրտէն չ'արտաքսուիր, իին մարդը չի մեռնիր ու հոգին չի կրնար փրկուիլ: Այս կերպով յուսահատած ըլլալով, մահուան քունը կը քնանայ եւ կը կորսուին յալիտեանս: Կ'ակնկալեն ապաշխարել, այն ատեն երբ մահուան անկողնին մէջ կը գտնուին: Սակայն ցաւալի կերպով կը խարուին: Ինչպէս ըսած է մարդ մը. «Երբեմն մարդասպաններ կախաղանի քով, իրենց մահուանէ ճիշդ մէկ երկու վայրկեան առաջ ներում կը ստանան, սակայն ասիկա շատ քիչ պատահած բան մըն է: Մահուան անկողնին մէջ եղած ապաշխարութիւնը ասանկ է: Այդ ակնկալութեամբ ապաշխարութիւնդ երբեք մի՛ յետաձգեր»:

Քաղուած՝ «Ընտիր ժողովածու հոգեւոր պատմութիւններուն» գիրքն



«Մի՛ վախնաք, վասն զի ահա ես ձեզի մեծ ուրախութեան աւետիս մը կու տամ, որ բոլոր ժողովուրդին պիտի ըլլայ: Վասն զի այսօր Փրկիչ մը ծնաւ Դաւիթին քաղաքին մէջ, որ Օծեալ Տէր է: Եւ այս ձեզի նշան մը ըլլայ՝ մանուկ մը պիտի գտնէք խանձարուրով փաթթուած ու մսուրի մէջ պառկած»:

Դուկ. 2:10-12

## Օդային վերելք

**Ե**րկար էր ճամբորդութիւնս. Սէն Տիէկոյէն մինչեւ Ֆլօրիտա մինչ տուն կ'երթայի առեւտրական ժողովէ մը: «Եթէ միայն կարենան հանդարտիլ», մտածեցի, երբ օդանաւին մէջ կը տեղաւորուէի: Նոյնիսկ երբ քախտաւորութիւնը ունեցայ Ա. կարգով փոխարինելու տեղս, այդ ալ չօգնեց որ խաղաղիմ: Քսան տարեկան եղրօրորդիս՝ Շորտընը մաշկի քաղցկեղ ունէր: Ան երգեր գրելու նոր ասպարեզի մէջ էր: Հիւանդութիւնը անհաւատավի քաջութեամբ կը դիմագրաւէր, քանի որ կը հաւատար քէ Աստուած յատուկ ծրագիր մը ունէր իր կեանքին համար: Սակայն ես, շատ մտահոգ էի իրմով:

Քովս նստած մարդը նկատեցի – երկար մազերով, թափթիած շապիկով, քարուներով լեցուն մէկն էր: Կարծես 70-ական քուականներէն մնացած նուազիչ մը ըլլար: «Նուազախումբիս հետ կը ճամբորդեմ» ըսաւ օդային սպասարկողին, որ խմիչք կը հրամցնէր: Այդ հաստատեց խորհածս:

- «Իրա՞՞ւ», ըսի, «Եղրօրորդիս կ'ուզէ երգեր գրող դառնալ»:

Ան ականջի գործիքը հանեց եւ սկսաւ հարցումներ հարցնել Շորտընին մասին: Անոր ունեցած քաղցկեղին մասին սկսայ խօսիլ, եւ վախիս համար որ կրնար ան մահանալ: Զարմանաի էր, որ բոլորովին անձանօրի մը հետ կը բաժնեկցէի վախերս եւ մտահոգութիւններս:

- «Ես ալ քաղցկեղ ունեցայ քանի մը տարի առաջ», ըսաւ աքոռակիցս, «զիտեմ որքան դժուար է այդ»: Արցունքի կարիլ մը իջաւ այտէն վար: Ան ձեռքս ամուր բռնեց եւ ըսաւ. «Կրնաս աղօթել իրեն համար: Ես ալ հիմա քեզի հետ պիտի աղօթեմ»:

Քովի նստարանէն կին մը ըսաւ. «Ես ալ կ'ուզեմ ձեզի հետ աղօթել»: «Ես ալ» ըսաւ ետեւէն մարդ մը: Չէի գիտեր, որ ուրիշներ մեզի մտիկ կ'ընէին: Մէյ մըն ալ տեսայ որ այդ քաժնին մէջ եղող բռլոր ճամբորդները ուորի ելան եւ ձեռք ձեռքի բռնեցին, ներառեալ երկու սպասարկող պաշտօնեաները: Ասկէ առաջ նման աղօթքի խումք մը չէի առաջնորդած, ուստի սրտէս ինչ որ քիսեցաւ այդ ըսի Աստուծոյ: Իր քաղցկեղի լուրէն ի վեր, առաջին անգամն էր որ առանձին չզգացի վախիս

մէջ: Աստուած ինձի հետ էր գետնէն 30,000 ոտք բարձրութեան վրայ, այդ խումբ մը մարդոց հետ որոնք կ'աղօթէին եւ պիտի շարունակէին աղօթել ճորտղնին համար:

Հիմա անոր քաղցկեղը մարած է: Ճորտըն կը շարունակէ երգեր յօրինել եւ ես տակալին աղօթքի զօրութեան մասին ունեցած փորձառութեանս օդային վերելքին վրայ եմ:

«Դուք ինձի աղօթք պիտի ընեք եւ ձեզի պիտի լսեմ, կ'ըսէ Տէրը» (Երեմ. 29:12):

Քաղուած՝ «Աւետարեր ձիթենին» գիրքէն



ACM-ի խումբը՝ նույնականացնելու ժամանակ:  
Սուրբ Ծննդին այս նույնականացնելու պիտի բաժնուին 11 գիւղերու 715  
մանուկներու: Փաթեթին մէջ ներառուած է նաև 2023 թ.-ի օրացույց  
եւ քրիստոնէական ամսագիր: